

# ԲԱՐՁՐԱԿԱՆ

ՕՐԱԿԱՐ

ԲԱՐԵՎԱՐԱ, ՏԵՍԵՍԱԿԱՆ ԵՒ ԲԵՇՈՒՐԱԿԱՆ

ԳԻՏԵԼԵՑ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 23.

1845

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ալեքսանդրիան ջերմութիւն :

Ա Ե՞ն ԴԱՆԱԿԱՆ ջերմութիւն կը-  
սուի ան տաքութիւնն որ մարդ կամ  
ուրիշ կենդանիները ունին . այսինքն  
մարդու և կենդանեաց ներքին տա-  
քութիւնը մէկ որոշեալաստիճան մըու-  
նի որ գրեթէ միշտ միակերպ կըմնայ  
թէ որ նոյն կենդանին մասնաւոր այլ  
այլութիւն չունենայ . ձմեռը որչափ ալ  
սաստիկ ցուրտ ըլլայ և մարդուս  
ձեռքը ոտքը կամ բոլոր մարմինը  
մսի , իրեն ներքին տաքութիւնը չփո-  
խուիր . նմանապէս ամառն ալդրսի  
տաքութեն հետ կենդանեաց ներքին  
տաքութիւնը չաւելնար . ըսելէ թէ  
օդին տաքութեանապատճառը ուրիշէ ,  
և կենդանական տաքութեան աղ-  
բիւրը ուրիշ . վասն զի օդին տաքու-  
թեան աղբիւրն է արեգակը , մթնո-  
լորտին ձնչումը , և երկրիս ցոլա-  
ցեալ <sup>1</sup> ջերմութիւնը . իսկ կենդա-  
նեաց ներքին ջերմութեան պատճա-  
ռը բոլորովին ուրիշ է , որուն վրայ  
հոս կըխօսինք :

Առաջները կըկարծուէր թէ կեն-  
դանեաց կերած կերակրին խմորումը

կամ հալումն է պատճառ իրենց ջեր-  
մութեանը . բայց լավուազիէ գաղ-  
ղիացի անուանի բնալոյծը նոր վար-  
դապետութեամբ մը գտաւ կեն-  
դանեաց ջերմութեան աղբիւրը , և  
ետքի եկող բնագէտները զանազան  
փորձերով ասոր կարծիքը հաստատե-  
ցին :

Լավուազէին վարդապետութեան  
հիմք աս է , թէ որ և իցէ ատեն ա-  
ծուխը թթուածին կազի հետ միա-  
նալով ջերմութիւն կըգոյանայ , որ  
շատ փորձով գիտենք . նոյն բանն է ,  
որ երբոր չնչառութեամբ օդը կեն-  
դանեաց թոքը կերթայ , հոն արեան  
ածուխին հետ միանալով ջերմութիւն  
կըգոյանայ , և նոյն տաքութիւնը ա-  
րեան միջոցով կըտարածուի բոլոր  
մարմնոյն մէջ . ըսել է թէ կենդա-  
նական ջերմութեն գործարանը թոքն  
է , և պատճառը չնչառութիւնն է ,  
որ ամէն մէկ չունչ առնելուն թթ-  
ուածնին մէկ մասը կըմիանայ ա-  
րեան հետ , ումնացած ջրածինն ու ած-  
խային կազը նորէն գուրս կըտըռուի .  
և ամէն մէկ չնչառութենէն աս գոր-  
ծողութիւնը ըլլալով թոքին մէջի

1 Գ. Պ. Rayonnante.

Ձերմութիւնն ալ շարունակ կըլլայ :

Աս բանս աղէկ փորձերով ցուցընելու համար շատ բնագէտներ ամիսներ ու տարիներ անցուցին, որոնց մէջ աւելի ձիշդ գործիքներով ցըցուց Տէփրէ՝ գաղղիացի բնագէտը, և մէջէ մէջ տուփի ձեռով մասնաւոր գործիք մը շինելով ուզած կենդանին մէջը կըդնէր, ու այլւայլ խողովակներով ձիշդ չափով թթուածին ու ջրածին կազ կըթողուր ներս, շնչառութենէն ելած կազերն ալ ուրիշ խողովակներով կըհաւաքէր . ասանկով կրցաւ գործածուած ու պակսած կազերուն չափը և անոնց համեմատ կենդանեաց ունեցած տաքութիւնը իմանալ, և որոշ ցըցուց՝ թէ ինչ համեմատութեամբ որ ամէն տեսակ կենդանեաց ջերմութիւնը իրարմէ տարբեր է, նոյն համեմատութեամբ ալ իրարմէ աւելի կամ պակաս թթուածին կազ կըծախեն իրենց թոքին մէջ:

Ասկէ կրնաս իմանալ թէ ինչ է պատճառը որ եթէ պզտի բնակարանի մը մէջ շատ մարդիկ երկայն ատեն կենալսւ ըլլան առանց օդը փոխելու՝ կըմասուին . վասն զի շարունակեալ շնչառութեամբ նախ նոյն օդին մէջի թթուածինը պակսելով կենդանեաց թոքը բաւական մնունդ չկրնար առնել. և երկրորդ՝ թթուածնին տեղը ածխային կազ լեցուելով, կենդանոյն կըմասուի . իսկ ածխային կազին մնասակար ըլլալուն վրայ խօսեցանք օրագրիս 178 երեսը :

### Երիտնու և Աստեղ :

Երկրուքն է մեր երկրաւոր կենաց պատճառը, ու յաւիտենական կենաց բնակարանը . ուստի գրկի տղէն ինչուան մահուան գուռը հասնող ծերուն ալ աչուըները գէպ'ի երկինք կըդառնան : Պարզ աչքով երկինքը մեզի կերենայ կէս կըոր գոգաւոր՝

կապոյտ բիւրեղի նման վրան՝ մը վարի ծայրերը հորիզոնին՝ կպած : Վմէն բարձր բանի մը ծայրէն երկինք սկսած կըկարծենք . բայց ան միջոցները բարձրութիւն են, երկինք չեն : Երկրիս երեսէն ինչուան 28 մղոն բարձրութեան միջոց՝ մթնոլորտ կըսուի, որուն մէջ կըլլան ամէն օդային փոփոխութիւնները, հով, անձրւե այլն . ասոր մէջ կըթոցին թըունները, ու կենդանիք շունչ կառնեն : Անկէ վեր եղած միջոցն է երիբորդ երիտնու կամ ենէր կամ հաստատութիւն ըսուածը, որ լուսաւոր մարմիններուն տեղն է . ասոր ծայրը ուր կերթայ՝ մեր չափերուն տակ չիյնար՝ իսկ անկէ ալ վեր փորձով չենք տեսներ, հապա հաւատքով գիտենք թէ կայ երրորդ երկինք, որ հրեղէն երկինք ալ կըսուի, նաև երկինք երկնից արքայութիւն Աստուծոյ, դրախտ, Երուսաղէմ վերին, և այլն :

Տիեզերաց վրայ խօսած ատեննիւ ըսինք թէ բնագէտները կարծեն որ երրորդ երկինք կամ հաստատութիւն ըսուածը՝ եթերին ման բան մը ըլլայ . իսկ հիներէն ումանք աս ալ բարակ ջուր մը կըկարծէին : Աս հաստատութեան մէջէն արեւը լցու ու տաքութիւն տալով երկրիս՝ բնակութեան ու մննդեան յարմար տեղ մը կընէ . աստղերն ու ամէն երկնային մարմիններն ալ իրենց շըջանն ու պաշտօնը ասոր մէջ կըկատարեն : Ան ինչ սքանչելի տեսարան է՝ երբոր արեւը երկինքին անբաւ ընդարձակութիւնը ծայրէ ծայրէ չափելով ծածկուելէն վլլը, գիշերուան մթութեան մէջ կըտեսնենք անթիւ անհամար աստղերը մէյմէկ պայծառ ջահերու պէս վառած . լուսինը իր արծաթափախյլ շառագայթները ծովուն մէջ զարկած, ու ինչուան ցամաքին խոր հովիտնե-

1 Զարգը :

2 Բնական կամ գումար հովիտն կըսուի ան գիծն որ արծակ գաշտի մը մէջէն նայելու ատենք չըրս գիէն կըոր կըսեսնուի՝ երկինքը երկրիս կպածի պէս :

3 Տես երես 210: